

Գլուխ ԻԴ. — էջ 146, տող 3-6. զկող. Բանս Երևոյ գաւառացն
Շապուհ թագաւորն Պարսից Զանդերծ անթիւ զօրօքն յապաւակիչ հեղ-
եալ ծաւալէր բազմութեամբ իրբու զջուրս բազումս. — Նոյնպէս Պատկ. էջ
120, տող 17-19. Ուղղելի ասպատակեալ. և-ին պատիւը չէ նը-
կատուած :

ա — էջ 146, տող 8-12. զկանայս եւ զմանկտի հանէին ընդ ցից
սայլից, զկէսս զոր ի ներքոյ կա խոցն արկեալ կասութիւն. Եւ զորանց
բազմութիւնս տային ի կոխումն փշաց. եւ զառանց թուոյ զմատաղ
մանկեանցն, զայն ի գերութիւն վարէին : — Նոյնպէս ունի Պատկ. էջ
120, տող 21-24. Լեւելորդ է զոր, քանի որ միջանկեալ նախագաստ. —
թիւն չկայ. անյարմար է մանկեանցն, փոխանակ հայցականի. զայն բա-
ար նախորդներուն կապելու համար՝ պէտք է որ ստորակէտը վերնայ
ոսկեզարեան մասենաչորութեան մէջ կայ արդարեւ զայնս բառի կրկ-
նութեամբ գործածութիւն մը, բայց այս պարագային նախորդ մասը
անկախ նախագաստութիւն կը կազմէ (ի՞նչ. եթէ իցէ եւ եթէ չիցէ .
զայն ոչ գրտէ. Եղն.). բայց իոտ նոյն պարագան չէ եւ զայն բառը լոկ
ցուցական անական է մանկեանցն և Բա տայմ հատուածը ուղղել տայ-
պէս. և... զկէսս ի ներքոյ կամայն արկեալ. և զառանց թուոյ մանկ-
տին զայն՝ ի գերութիւն վարէին » :

բ — էջ 146, տող 33-34. Եւ քանային զգերեզմանս զաւազին թա-
գաւորացն Հայոց զարանց քաջաց զարշակունոյս. — Նոյնպէս է Պատկ.
էջ 121, տող 6-7. ուղղել զայսինին համաձայն արշակունոցր. հոշու-
վին համար հմմտ. նաեւ էջ 147, տող 23-24 փոխանակ բնակ տերանց
իւրեանց արշակունոց » :

գ — էջ 146, տող 36-38. բայց միտն զգերեզման շիրմին Սանա-
տրիոյ արքային ոչ կարացին բանալ վասն աննդեղ սկայագործ հասակ
տաշինած ճարտարագործ արարածոցն. — Նոյնպէս է Պատկ. մ էջ 121,
տող 8-10. Ուղղել «Կարաժոյն», գրչագիրը արարած շիրմուածք, շի-
նութիւնս բառը շիրմած է արարանք մտարք, սակեղծուած հակո բառին
հետ, եւ ըստ բառին սովորական գործածութեան, գրած է յօջանակի :

Գլուխ ԻԵ. — էջ 149, տող 3. Եւ քանդէր եւ կարկանէր զբանակն
Շապուհոյ արքային ի Թաւրիշ : — Նոյնպէս Պատկ. էջ 122, տող 28-29 .

ընդհանուր ցանկին մէջ, էջ 62, տող 20, կ'ըսուի «ի Թաւրէշն» . շարձեալ նոյն դիմին մէջ, տող 15 (= Պատկ. էջ 123, տող 7) «ի Թաւրէշն» . էջ 193, տող 15 (= Պատկ. 158, 24) նոյնպէս «ի Թաւրէշն» . Բայց էջ 157 , տող 10 (= Պատկ. 130, 3) «ի Թաւրէժն» : Զեւ Շ ձեւերը կրնան շիտթուիլ Զ եւ զ ձեւերուն հետ . ուստի թերեւս ուղղելի «Թաւրէշ» . Բայց արդեօք «Թաւրէշ» ձեւն ալ գործածակա՞ն էր հին Հայոց մէջ :

» — էջ 149, տող 26-28 . եւ ինքեանք զգուշացեալք սահմանօք երկրին իւրեանց, պահ արկեալ պահէին մեծաւ զգուշութեամբ — Նոյնպէս Պատկ. էջ 123, տող 16-17 «Ազուշանալ» բայը բնա Հայկ . Բառ . կը պահանջէ բացասական , տրական , երբեմն նաեւ ներգոյսկան եւ պարտական . բայց գործիական բնաւ չկայ : Պարտականի համար թէեւ Հայկ . Բառ . ունի միայն մէկ օրինակ (խորհուրդք բարեաց զգուշացին զքեւ . Առակ . Բ . 11), բայց Բուզանդի մէջ կայ մի քանի անգամ գործածուած . հմմտ . Գլ . Լ , էջ 152, տող 14, զգուշանայր զսահմանօք երկրին իւրոյ . Գլ . Յ . էջ 192, տող 29, զգուշացեալ զսահմանօքն երկրին իւրոյ : Ըստ այսմ ուղղել պահանջօք :

Դուռն ի է . — էջ 150, տող 19-21 . Ապա յետ այտորիկ առաքէր արքայն Պարսից ի վերայ արքային Հայոց գունդ կազմեալ պատրաստեալ արս ընտիրս պատերազմողս իւր եւ զքառասուն բիրտ — Նոյնպէս Պատկ. էջ 124, տող 5-7 : Ստորագծեալ բառը ուղղելի է «երրեւ» . երկուքին նմանութիւնը շատ մեծ է , տարբերութիւնը կը կայանայ միմիայն Բ տառին վերի թեւին վրայ :

» — էջ 150 , տող 26-28 . հարկանէր աստակէր զնա եւ զգործորա թափէր զգարգ նոցա , եւ ոչ ապրեցուցանէր մի ի նոցանէ եւ ոչ մի : — Աւելորդ է աստջին մի բառը , զոր շունի Պատկ . էջ 124, տող 12 :

Դուռն ի Թ . — էջ 151 , տող 16-18 . Յաղագս Դմաւունդ Վսեմականայ , որ իննասուն բիւրուն տապրիկ զօրօքն՝ զոր ասոքեաց ի վերայ Արշակայ արքային Հայոց Շապուհ արքայն Պարսից : — Ասոր հետ նոյն է Պատկ . էջ 125 տող 2-3, եւ ընդհանուր ցանկը «Պարսերութիւնը բոլորովին անկապ է : Բացի այս՝ անձնօթ է տապրիկ , որ կրնայ յաւտուկ անուն ըլլալ . զժբախտաբար պատմութեան մէջ յետոյ յիշուած չէ :

» — էջ 151, տող 28-29 . կտորէր սպանանէր հարկանէր ի նոցանէն — զի եւ մի ոչ ապրեցուցանէր : — Նոյնպէս է Պատկ . էջ 125, տող 11-12 ուղղել «զմի» . նախգիրը ինկած է անշուշտ զի շարկապին պատճառաւ :

Դուռն ԼԱ . — էջ 152, տող 22 . ի Շապուհոյ ուղղել ՚ի Շապուհոյ : ինչպէս ունի Պատկ . էջ 126, տող 6 :

Դուռն ԼԳ . — էջ 154 , տող 9-12 . Ապա քանզի եւ Վասակ . զօրավարն Հայոց խաղաց գնաց ընդ առաջ նոցա երեսուն հազարաւ , հարկանէր ի գիմի զՍուրեմ եւ սպանանէր : — Նոյնպէս է Պատկ . էջ 127, տող

16-18 : ներկայ վիճակին մէջ զՍուրեն խնդիր է «հարկանէր ի դիմի» բային , բայց այս բայը կ'առնէ տրական խնդիր . և ո՛չ հայցական . Միւս կողմէ «սպանանէր» ներգործականը սեռի խնդիր մը կը պահանջէ : Այս երկու պահանջները կը կատարուին , եթէ խօսքը ուղղեմբ այսպէս . «... հարկանէր ի դիմի , զՍուրեն եւս սպանանէր» : Եւս բառին ս ձայնը կրնար իյնալ յաջորդ ապանանէր բային ս-ին պատճառաւ :

Գլուխ ԼԸ. — էջ 156, տող 19-22 . Իսկ Ազանայոզանն , որ Պահլան էր ի տոհմէն արշակունեաց , որ նա խրոխտացեալ առաջի Շապհոյ թագաւորին Պարսից , եւ գնայր զայր հասանէր ի սահմանս Հայոց , — նոյնպէս է Պատկ . էջ 129, տող 16-18 : Երկրորդ միջանկեալ նախադասութիւնը անկապ է , որ եւ նա կրկին ենթականերուն պատճառաւ : Թերեւս որ պէտք է դարձնել «եւ» :

» — էջ 156, տող 23-24 . սոյնպէս եւ սա զիւր զօրն կազմէր ի ձեռն Վասակայ իւրոյ սպարապետին : — նոյնպէս Պատկ . էջ 129, տող 19-20 . ուղղել «զօրսն» :

Գլուխ ԽԱ. — էջ 158, տող 8-9 . եւ դէմ հանդիման մեծաւ բռնութեամբ միմեանց յարձակէին : — նոյնպէս Պատկ . էջ 130 , տող 24 . «յարձակիմ» բայը կ'առնէ կա՛մ նախդրեւ հայցական եւ կամ «ի վերայ» նախադրութեամբ խնդիր . առաջինը տեղին անյարմար ըլլալով , երկրորդին համեմատ պէտք է ուղղել «ի վերայ միմեանց» :

Գլուխ ԽԲ. — էջ 158 , տող 18-19 . Մարին անուն մեծ նախարար զայր ժարանչէր ընք երկիրն Հայոց : — նոյնպէս է Պատկ . էջ 131 , տող 4-5 : Մարին պէտք է ուղղել «Մարինան» , բայց աւելի «Մարուճան» , ինչպէս երկու անգամ կը յիշուի նոյն երեսին վրայ , տող 15 եւ 24 « Ջյաղազս Մարուճանայ» , «զՄարուճանն սպանանէր» : Մարինան ձեւին մէջ ան մասին անկումը յաջորդ անուն բառին ան մասին համար է :

» — էջ 158, տող 20-21 . զայր հասանէր միջամբոյն շիներ յերկիրն Հայոց : — նոյնպէս Պատկ . էջ 131, տող 5-6 : «Միջամբոյն շինել» ոճը չէ գործածուած ուրիշ տեղ . Հայկ . Բառ . Թէեւ կը յիշէ այս «բայց Բուզանդի միայն այս հատուածն ունի իբր վկայութիւն : Զեռագիրնէրէն երկուքը ունին «միջամբալ շինէր» , զոր պէտք է մացնել քնազրին մէջ :

Գլուխ ԽԳ. — էջ 159, տող 14-15 . Յազազս արքայորդոյն Պապայ , թէ զիա՛րք յայննի կին դեւքն ի նմա , եւ հանդերձ նոքօք զորձէր զպղծութիւնն : — Պատկ . էջ 131 , տող 22 ունի նոյնպէս «յայտնի էին» : Յայննի հոս ո՛չ թէ անական է , այլ կին բային հետ կ'ուղէ նշանակել «երեւան կուգային» . ուստի ըստ այսմ լաւագոյն կը լինի փոխել «յայտնէին» : Ասոր հետ համա՞ Պապի մասին ուրիշ նման նախադասութիւն մը , էջ 219, Գլուխ ԻԲ, տող 24-25, եւ կախարդանօք երեւեկն դեւքն ի նմա :

Գլուխ Ծ. — էջ 164, տող 68. Յետ այսորիկ այստամբեաց ի թա-
գաւորէն Հայոց եւ ձեռին իշխանութեանն տանն Հայոց թագաւորին —
Նոյնպէս է Պատկ. էջ 135, տող 26-27, ստորագրեալ բարձր պէտք է գոր-
ծընել «իշխանութիւնն», առանց որոյ խօսքը կը մնայ ա անց ենթա-
կայի :

» — էջ 164, տող 19-20. անկաւ ի բռնս հրազուրանաց նա ի Մե.
բուժանայ արծրունոյ քեռորչոյ իւրոյ : — Նոյնպէս ունի Պատկ. էջ
136, տող 6-7 : Եթէ «ի Մեբուժանայ» բացառակաւ է, պէտք է որ իւրոյ,
եւս գրուի բացառական «իւրմէ» . բայց որովհետեւ այս փոփոխութիւնը
աւելի գծուար է, ուստի պէտք է ենթադրել թէ ի նախդիրը յետա-
մուտ է եւ թէ խօսքը նախապէս ունէր «Մեբուժանայ» . այսպէսով թէ
«իւրոյ» սեռականը իրաւունք կ'ստանայ եւ թէ «Մեբուժանայ» կը դառ-
նայ յատկացուցիչ արանս հրազուրանաց» ձեռն , ինչ որ աւելի բնա-
կան է :

Գլուխ ԾԱ. — էջ 165, տող 21-23. Քակտե իցե թագաւորին Ար-
շակայ կոռեւի ընդ Շապհոյ, Վասակաւ եւ Անգուկաւ աներաւ իւրով
ասցէ պատերազմ : — Ուղղել «թէ պէտ իցէ» (եթէ Արշակ թագաւորը
պէտք ունի կոռեւիւ), ինչպէս ունի Պատկ. էջ 137, տող 9-11. հմմտ.
քիչ մը վարը . «եմա երե պէս իցե, ասցէ պատերազմ, քե պէս մի» :

» — էջ 166, տող 17-18. զորս տուեալ է ձեզ յմասութոյ : — Նոյն-
պէս Պատկ. էջ 137, տող 32 : Տուեալ է ներգործական բայ է, ինչպէս կը
ցուցնէ զորս սեռի խնդիրը . ուստի սխալ է յաստիճոյ բացառականը,
զոր պէտք է դարձնել «Աստիճոյ» (սեռ. ենթակայ) :

Գլուխ ԾԲ. — էջ 168, տող 18-19. ստիպեցին յնկարօսեցին զիւր-
եանց թագաւորն զԱրշակ : — Նոյնպէս է Պատկ. էջ 139, տող 21. բռնա-
բօսեց ձեւ մը շունի Հայկ . Բառ . երեք ձեռագիր ալ ունին արնապրօ-
սեցին , ուստի այսպէս պէտք է ուղղել :

Գլուխ ԾԳ. — էջ 169, տող 30. Բայց բանքն Մարեայ երիցոյ ուշ
եղեն ինձ : — Նոյնպէս է Պատկ. էջ 140 տող 26. խօսքին մէջ երկու
սխալ կայ . առաջին երիցոյ սեռականը փխ. «երիցու» սովորական ձե-
ւին, եւ երկրորդ ուշ շինել, փխ. ըստ կանոնաւոր ոճի ըսելու «յուշ
լինել» : Այս երկու սխալները գիւրութեամբ կը կարթուին, եթէ աւել-
ցընենք ի տառը եւ յատուր ուշ ձեւին հետ կարգաւորով դարձնենք «երի-
ցու յուշ եղեն...» :

» — էջ 171, տող 6. ետ անել զԱրշակ արքայ Հայոց զառաջեւ իւրով : —
Նոյնպէս ունի Պատկ. էջ 141, տող 30-31 : Աւելցնելով ե-ին պատիւը
ուղղել «զառաջեաւ» :

